

## Հ Ե Թ Ո Ւ Մ Պ Ա Տ Մ Ի Չ

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ

«ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵԻՆԼԵԱՆ ԱՇԽԱՐՉԻ»

Գ Ր Ք Ի Ն

Գրեց

ՖՐԵՏԵՐԻԲ ՖԷՅՏԻ

Յառաջարան

ԱՐՇԱԿ ԶՊԱՆՆԱՆԻ



Պատկերագարուած Փարիզի Ազգային Մատենադարանի  
երկու էին ձեռագիրներու մամբանկարներուն  
վերաբաղող թիւներով :

Հ Ա Բ  
Պ Ո Ս Ի Չ  
Ֆ Ր Ք Ի Ն  
1 9 3 9

Compte rendu de la Commission  
chargée d'examiner le projet

Levesque

ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ

ՀԵՂԻՆԱԿ «ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ԳՐԲԻՆ

Հ Ե Թ Ո Ւ Մ Պ Ա Տ Մ Ի Չ

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ

«ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵԻԵԼԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ»

Գ Ր Ք Ի Ն

Գրեց

ՖՐԵՏՏԻՔ ՖԷՅՏԻ

Յառաջարան

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆԻ



Պատկերազարդում փարիզի Ազգային Մատենադարանի  
երկու հին ձեռագրերու մանրանկարներուն  
վերարտադրութիւններով :

111  
6996



Imp. Araxes - Paris

Փ Ա Ր Ի Ջ

1 9 3 9



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

9. Տրեսերիք Յէյտի Հեթում Պատրիկի նախորամ այս քանխառութիւնը արտասանէ ներկայ տարւան Մարտ անուն, Հուսէյթի Տը զոր Պարիկ փոզոցի Տան ժէլ կաշմակերպում էր Փարիկի Հայ Ազգաստարգաց Միութիւնը: Եւ Փրանսոցի երիտասարդ հայազնան հայերէն լեզուով կատարելիք առաջին քանխառութիւնը լսելու համար հան խոնուան Հայ ընտիր հասարակութիւնը իոր ուղարկութեամբ Եւ հանդիսով ունկնդրիք զարի:

Այդ ունկնդրիքներէն շատերը նոր կ'իմանային սնունդ կ'իլիկեան Հայ Քաղաւորութեան լրջանի այդ ժեմարէէջ Հայուն, Ե սնունդ այ որ այդ սնունն իմացան կ'ի՞ ժիմ ժամամբ պայուհոպէս կարգացան լինի անոր գործը Եւ տարտամ սնկնկութիւն Տը ժիսյն ունկնի այդ սնննուարութեան ժրայ: Եւ սակայն այդ Հեթումը հայկական կ'իլիկիայ արքայական երկրորդ, զերգաստանին, Հեթումեանց ունկնի պատկանոց Եւսուս ու ժեմներէջ ժամարկան Տը կ'սան է, Հեյթանկ Արեւելիքի ժամին ուղարկու զրթի Տը, որ Հայուն Տը կ'զգէ Փրանսերէն լեզուով շարագրուան ժնագրի գործն է, Ե որ իջ ժամանակին ժիմ ընդունկնութիւն գտան, Մարտ-Փուլտի գրթին շարի Հոչակ ստացան, յատկերէն, Կոչաներէն, Խաչերէն, սնկնիքերէն Քարգմանուան է: Ենչպէս 9-Յէյտի իր քանխառութեան ժէլ շատ լուս ի վեր կ'է հան, պուս պատմապիք Տը կ'ան ուղեպիք Տը լէ Հեթում, այլ նաեւ քաղաքական գործիքի Տը, սոչպային կ'րանական գտաի Տը ստաստաւը, որ Կեպրոսի Փրանսական կ'աթուրիկ Միտրանութեան Տը սնկնով գտանալ յետոյ, կ'կան էր Փուսիկի կ'գնէս Ե. Պապին ներկայանալու, անոր ժան-

քանանարէն պարզան էր ժամեանական ժամագով պաշարուան Արեւելիքի զրիտաննաներու կացութիւնը, ու շանացան էր զայն ժգել որ նոր Խաչակրութիւն Տը կ'աշմակերպէ, պատարժեւով նաեւ այն աշմանարութիւնները զոր զեւ Հեթումես ժացան ու ժամեանականութեան թնամի Քաթարները ջոյց կուսային Երթոպոսի ու Արեւելիքի զրիտաննաներուն ժիմանով ժամեանական ժագուրպները, ժամանարապէս ժամեանական Քուրթերը, Խոխիսիչուս Ե զրիտաննայ սկրութեանց իրք զաշմակից նայն իսկ զրիտաննական կ'րանք ընգզգիկուս:

Քաթարներու նորանայ ջոյց սրգին իսկ ժեմանուայ ու յարանան զարութիւնը Փարք Ասիայ Ե Եգիպտոսի ժամեանական Քուրթերուն զէմ գործաննելու քաղաքականութիւնը, զոր կ'իլիկիայ ժեք Հեթումեան արքայական զերգաստանը — Հեթում Ա. Քաղաւորէն իսկ ջուկրեւայ — ջոյցուս ու իր ժիլոցներուն ներան շարի կ'իլարկից, զժրտախորար շարկերուսուս ո'չ Խաչակիրներէն ո'չ այ Պապութիւնն: Երկ նուսակ իր ժամանութիւն Խաչակրու — թեանց ստուար ու հոչակայ գործին երրորդ հասարէն ժէլ հայկական կ'իլիկիայ իշխաններուն այդ թմաստան քաղաքականութիւնը ժանքանանարէն պարբելով ու լիքերէն խուսպոզկելով, կ'աշպանկ Խաչակրութեանց զէ — կ'աշարները որ լին զիացան պատուի Հայոց ջոյց ուսան ուղեպիքն, որով Քաթարներ ու վերլ ի վերջոյ ժամեանականութեան յարան, Քուրթերուն պէս սնունդ այ յարաննաններուն թնամի գործան: Խաչակրութեանց կատարան գործը քանկելու, Արեւելիքի ժէլ զրիտաննայ

տարրը նուսճելու և մահմեականութիւնը տիրական դարձնելու նպատակով են: Կուռուկ իր գործին մէջ պատմել է ու գործիչ Հեթումի անձն ու երկը մէկէ աւելի անգամ յարգանքով կը յիշատակէ և անկից մէջը բրտաներ կ'ընէ:

Հեթումի գրքին բնագիրը առաջին անգամ սպաղարուստ է բազմաթիւն հայազէտ Խոտար Տիւլսրիէի «Պատմութեանց Պատմադիրներ» մատենաշարի «Հայկական Վաւերացիութեան» հատորին մէջ: Բայց այդ հրատարակութիւնը շատոնց սպառած է, և Հեթումի գործին բոլոր ձեւագիրներուն քննական համեմատութեամբ նոր հրատարակութիւն մը չէ կատարուած տակաւին: Հ-Մ կրտիչ Աւզերեան 1842ին Վենետիկի մէջ հրատարակեց զբարբար հայերէնով թարգմանութիւն մը, կատարուած՝ Հեթումի գործին լատին թարգմանութեան վրայէն և որ պահասուոր է: Այդ հայերէն հրատարակութիւնն ալ երկար տարիներէ ի վեր սպառած է: Այժմեան հայ մատարականներէն մտալի վրայ կրնան համբուիլ անոնք որ կարգացած են այդ զբարբար թարգմանութիւնը կամ Տիւլսրիէի հրատարակութիւնը: Տարիներ առաջ Մ. Ս. Գուսիթ Բէկին թիւրքերէցի որ Հեթումի գործին աշխարհարար հայերէն ամբողջական թարգմանութիւն մը պատրաստէ և հեղինակին վրայ սուսման սիրութեամբ մը հրատարակէ Անահիտի մէջ: Ոգրացեալ բարեկամս խոստացաւ, սկսաւ աշխատել, բայց իր սննցած ուրիշ գրադասները թոյլ չտուին ի վրայ հանել այդ աշխատութիւնը: Կամ բոլորով որ Հայ ԵրիտասարդաՄիութիւնը Պ. Ֆէյտիկն խնդրած էր բանաստասութիւն մ'ընել իր Տան մէջ, խնդրեցի համակրելի հայազէտէն որ այդ բանաստասութեան նիւթ ստնէ Հեթումի, որուն գործով պիտէի որ ինքն ալ արդէն հետաքրքրուած էր: Եւ ահա

Քրանտացի հայազէտ Պ. Ֆէյտիկն քրաւ ու զեւ պիտի ընէ Հեթումի համար ինչ որ հանգուցեալ Գուսիթ — Բէկը ուղեց բայց չկարողացաւ ընել: Բանաստասութիւնը զոր շարագրեց և արատասանեց Պ. Ֆէյտիկ, էական դիժերը կուտա: անձին ու գործին այս Հեթումի, որ արժանի է ճանչցուելու, սիրուելու և յարգուելու հա: արդի սերունդէն, ինչպէս և սպաղայ բոլոր հայ սերունդներէն, իրր մեր հին մեծ սպայակն գործիչներէն մին, իրր նախորդ մը Իւրայէլ Օրինեբուն, Աշտարակեցիներուն, Վարձպետեաններուն և Պրիմեաններուն, և իրր եւրպական լեզուով մը արտայայտուող ու միջպայային գնահատման արժանացած առաջին հայ արժէքաւոր հեղինակը: Մասնաւոր հաճոյքով մըն է որ կը հրատարակեմ այս բանաստասութիւնը — և բնական է որ անհրաժեշտ պիտի նկատի զայն պատկերազարդել վերաբաղութիւններսին այն դժայլելի մանրանկարներուն զոր ԺԳ. և ԺԵ. գրքերու Քրանտացի մեծատաղանդ արուեստագէտներ յորինած են այն երկու թանկագին ձեւագիրներուն համար որ կը գտնուին Փարիզի Արգային Մատենադարանին մէջ և անոր զեղարուեստական ամենէն նուրբ գնահատելն են: Պ. Ֆէյտիկ՝ ներկայ հրատարակութեան համար՝ իր բանաստասութեան վրայ աւելցուց այդ մանրանկարներուն մասին բացատրութիւններ:

Պ. Ֆէյտիկ մտադիր է ամբողջութեամբ աշխարհարար հայերէնի թարգմանել Հեթումի գիրքը՝ իր լիակատար բնագրէն, և այդ թարգմանութիւնը Անահիտի յատաջիկայ տարուան թիւրքուն մէջ լոյս պիտի տեսնէ:

Իր ծրագրերէն մէկն ալ է Քրանտերէն բնագրին քննական հրատարակութիւն մը կատարել օր մը:

“ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱԹՄԱՐՅԻՆ” ԳՐԳԻՆ ՀԵՂԻՆԱԿԸ

Ֆրանսերէն լեզուով գործեր արտադրող հայ գրողէտները բաւական բազմաթիւ եղան պատմութեան ընթացքին եւ այս հայ-ֆրանսական մշակութային աշխատակցութիւնը կը շարունակուի մինչեւ ցարգ: Աւելորդ է անշուշտ լիշեցնել իրբեւ օրինակ՝ մեզի ժամանակակից ամենէն նշանուոր հայ գրողէտը որ երկու լեզուներուն ալ աշնչափ վարդեաութեամբ եւ արուեստով կը ախրէ որ իր տաղանդին եւ գործունէութեան յիմնական յորեկանը տօնելու համար մեծ հանդէս մը տեղի պիտի ունենայ Մարպրէի մէջ: Այսօր կը շտամանք ուսումնասիրելով ստաջին ֆրանսերէն գիրքը որ Հայու մը մտքին արդիւնքն է կղած:

« La Fleur des Histoires de la Terre d'Orient » composée par le Frère Hayton, de l'ordre de Prémonstré :

Այն ատեն, ԺԳ. դարուն վերջերը եւ ԺԳ. -ին սկիզբները՝ հետաքրքրութիւն կը շարժէին Արեւելքի մասին գրուած գիրքերը: Ի մէջ այլոց կը լիշուի G. da Pian del Capineի Historia Mongalorum ր, որը լատիներէն գրեց թաթարներէն երկիրն քրտն ճամբորդութեան լեռքը (1245էն 1247): Կրնայ նաեւ յիշուի Rubruquisի «Նամակ»ը աւ Լուզովիկոս Թ. Ֆրանսայի թագաւորը, թաթարաց մօտ կտաւ: քրտն իր պեղականութեանը մօտին: Բայց աննոյմն շատ աւելի մեծ համբաւ վայելած է վենետիկի Մարքոյ Փոլոյին գործը որուն վերնագիրը, «Le Million», տարօրինակ է տեղիւնաւորական կրնայ թուի մեղի, թէ եւ այն ժամանակի գրողներէն շատերը « Trésor » (դանձ) կը կոչուէ-

ին: Թոսթանայի մէջ, Տանթէ խաւերէն ամենաընտիր զաւառարարաւոր կը յղէր եւ դրական լեզու կը գարձնէր « volgare illustre » անունով, մինչդեռ Մարքոյ Փոլոյ ֆրանսերէն լեզուով կը թելադրէր իր գործը, որովհետեւ ֆրանսերէնն արդէն հասուն լեզու մըն էր ամէն տեսակ գիտական գործի յարմար եւ ամբողջ ուսումնական աշխարհի համար հասկանալի: Ֆրանսա տիեզերքի մասնարական մալուրա - դաքն էր եւ շրիտանէական վերջի - գրաւելիք կեդրոնական հաստատութիւնը իբեւ թաշտու վրայ էր, Պարպութիւնը, որ Ալիքսան քաղաքը մէկ կար պիտի կենար՝ Կղեմէս Ե. Պապէն ըսկրեալ:

Արդ՝ Մարքոյ Փոլոյի գրքէն հինգ տարի ետք՝ Արեւելքի մասին կ'երեւայ նոր գիրք մը թէ՛ աշխարհագրական եւ թէ՛ աւելի՛ պատմական եւ դիւանագիտական. եւ այս գրքին հեղինակը ո՞վ է... Արեւելքի մէջ միայն լանի մը տարի կեցած ճամբորդ մը. ո՛չ, բուն Արեւելքի մը, Հայ մը, որ թէ՛ իր արեւելեան ծագումով եւ թէ՛ իր դիւանագիտական ասպարէզով երաշխիք կուտար իր մասնագիտութեան: Այս հեղինակը որ կրօնաւոր դարձած էր, Կիլիկիոյ թագաւորներուն ազգական էր եւ կրնոր կաշցուէր իրբեւ թագաւորին հետ միասին ամէն տեղ պտրտած: Արդէն Հայերը մեծ համարանք գրուած էին Ֆրանսայի մէջ:

Le Frère Hayton, այսինքն Հեթում պատմիչ, Օշին իշխանին որդին էր, որ միշտ կրօնում պպացած էր կրօնաւոր ըլլալու, բայց — ինչպէս շատ անգամ կը պատահէ իր ճամբար մար-



Պատկեր քիւ 1.  
 Հերոսիս իր գործը կը ներկայացնէ Կրիստոս Ե. Պատիկն :  
 (Չեռագիր քիւ. 1255)

գոց, — կը վարանէր երկու պարտականու-  
 թիւներու ջիջել, — Աստուծո՞յ ճառագայտի ման  
 իր անձը պիտի նուիրէր թէ իր հայրենիքէն  
 Հանդէպ ունեցած պարտականութիւնը պիտի

կատարէր, — որովհետեւ ան Կոստիկոսի իշխան  
 էր եւ այն ժամանակը Կրիստոսի՝ թշնամիներէն  
 շրջապատուած եւ անզգայար յարձակումներու  
 ենթարկուած՝ իր բոլոր սրբիներուն ուժին

պէտք ունէր: Ինքը կը գրէ թէ. « Վասն դժուարին անցից թաղաւորութեանն Հայոց՝ անմարթ եղև ինձ թողուլ զթաղաւորութիւն:» Բայց հպիւր. Հայաստան սկսաւ իտաղազութիւն վայելիլ, ինքը կրօնաւոր ձեռնարկուեցաւ. կիպրոս, Պրէմոնտրայեւոյ միարանութեան մէջ (ordre de Prémonstré):

Հեթում զէպի Արեւմուտք ճամբորդելով կղմէն քահանայապետին յարգանք մատուցանելու զնաց եւ Պապը երես պատուիրեց որ արեւելեան երկիրներու եւ իշխանութիւններու պատմութիւն մը գրէ: Ֆրանսայի Փուսթիէ քաղաքին վանքը հաստատուելով, — կ'ըսուի նոյն իսկ որ վանքին արբահայր եղած է, — Հեթում էր պատմութիւնը Ֆրանսերէն բերանացի կը պատմէ Nicolas Falcon անունով վանականի մը որ Հեթումի բերնէն լսելուն պէս հետզհետէ զրի կ'առնէ՝ լատիներէն թարգմանելու նպատակով, որպէս զի քահանայապետին ներկայացնէ ( 1307 թուականին):

Հետեւեալ ձեռով է որ Nicolas Falcon ք ի յատարարանի մէջ մեզի կ'աւանդէ զրքին յօրէնումը.

«Հոս կը սկսի Արեւելքի Պատմութեանց Ծարիկ զիրքը զոր յօրինեց Հայթոն Էղբաբը, կոսիկոսի Էջիան, Հայաստանի թաղաւորին ազգական, առաջեալ կղմէն Ե: արաղան քահանայապետին հրամանով, մեր Տիրոջ թուականի 1307 տարուան Օդոստոս ամսուն, Ֆրանսայի թաղաւորութեան Փուսթիէ քաղաքին մէջ:

«Այս զիրքը՝ եւ Nicolas Falcon, նախ Փրանսերէն օրինակեցի ինչպէս Հեթում Էղբաբը բերնուց կ'ըսէր առանց նօթերու կամ օրինակի եւ Ֆրանսերէնէ լատիներէնի թարգմանեցի: Եւ այս զիրքը իր ձեռքը ունեցաւ. Նորին Սրբութիւն քահանայապետը մեր Տիրոջ 1307 թուականի Օդոստոս ամսուն, փառք Աստուծոյ, Ամէն:»



Այս զրքէն քանի մը օրինակ մեզի հասեր են, ամենքն ալ սակայն նոյնը չեն, ինչպէս որ ետքը պիտի տեսնենք: Nicolas Falcon կրօնաւորը՝ ըստ իր աւանդակն՝ անմիջապէս օրինակած է Ֆրանսերէն, քանի որ Հեթում Պատմելին գործածած լեզուն ալ իր չ, և յետոյ լատիներէնի թարգմանած է Սակայն կը տեսնուի թէ Ֆրանսերէն բնազիր լատիներէն թարգմա-

նութեան չափ եւ միևնոյն ատեն պարտուեցաւ նոյնքան հռչակ վայելելով: Մէկ ու կէս կամ երկու դար ետքը՝ Սէն-Յով-Օմէր քաղաքին Սէն Պէրթէն վանքը քաջուած վանական մը՝ Jehan le Long անունով, անտեղեակ անշուշտ Փրանսերէն բնազիրին, նորէն լատիներէնէն Ֆրանսերէն կը թարգմանէ Հեթումի գործը եւ իր սկսի տարածել, ներփակելով զայն չափքի մը մէջ Արեւելքի վերաբերեալ գրութիւններու, որ են — Պատմութիւն Հայք. Ricult ի ուխտադնացութեան զոր կատարեց 1351ին, Ուխտադնացութիւն Odoric Foro Julii ի (կատարած 1330 թուականին), Ուսումնասիրութիւն Ս. Երկրին եւ Եղիպտոսի զոր գրած է Mgr. Guillaume de Bouldeselle, Cathay ի՝ այսինքն Չինաստանի՝ աւազ ինչին գրած նամակները առ Բենեդիկտոս ԺԲ. Ս. քահանայապետն եւ այս վերջինին պատասխանները, Kategory ի աւազ ինչին իշխանութիւնը, եւ, հարկաւ, Մարքոյ Փոլյի զիրքը:

Այսպէս՝ նոր համբաւ կը վայելէ Trésor des Histoires de la Terre d'Orient զիրքը, որ կը տպուի զանազան վերնագիրներով ինչպէս զոր օրինակ հետեւեալը: L'Histoire merveilleuse du grand Empereur de Tartarie nommé le grand Can : Իտալերէն թարգմանուեցաւ եւ անգլիերէն, մինչեւ որ վերջապէս գտնուեցաւ Վենետիկի Միխիլթարեան հմուտ վարդապետ մը, Հ. Մկրտիչ Աւզերեան, որ 1842 թուականին զայն գրարար հայերէնի վերածելով իր արժանաւոր սեղը գրաւ հայ մատենադարձեամբ մէջ:

Փարիզի Աղգային Մատենադարանը եօթը Ֆրանսերէն ձեռագիր ունի եւ երկու հաս լատիներէն:

Ֆրանսերէն ձեռագիրներէն մէկ քանին շատ կեղեցիկ են: Մէկը — թիւ 1255 — կաշիէ կապժով եւ ճարձմանգներով դոցուած — ԺԵ: դարուն ասոսիքին կէսին օրինակուած է: Որոշ ստաբլին կարելի չէ ըսել, որովհետեւ Ֆրանսացի օրինակողներ սովորութիւն չունէին ինչպէս Հայերն ու Յոյները՝ յեշտասակարան գրելու: Ոճէն եւ գրելէ միայն կրնայ զուգակուիլ թուականը: Այս ձեռագիրը կը բովանդակէ նախ Հեթումի Պատմութիւնը որ մօտաւորապէս 150 էջ կը բռնէ. անոր կը հետեւին «Աշխարհի Երկիրներուն Գիրքը» եւ Նեիդրոս Ե. Պապէն շրջաբեր-

բական մը թուրքերուն զէմ ուղղուած :

Այս վերջին գործը ժե. դարուն աւելցը-  
ւած է :

Շատ լիանկային ձևապիւր մըն է առիկա,  
խնամքով գրուած եւ մեծ արուեստով զարդար-  
ուած : Գործին շորս մասերէն խրատքանչիւրին  
սկիզբը կը դառնուի մանրանկար մը որ այդ մա-  
սին նուիրը կը յայտնէ :

Այս մանրանկարները — փորձիկ կապոյտ եւ  
ոսկիէ քառակուսիներէ բաղկացած յատակով  
— շատ նուրբ եւ փափուկ դոյներով եւ դժադ-  
բութեամբ՝ յաջող արուեստի մը վկայ են :

Առաջինը կը ներկայացնէ Հէլթուսը, Պրե-  
մանորայից կրօնաւորի զգեստ հայած, որ՝  
Կղեմէս Ե. Պապին առջև ծնրազրած՝ նորին  
Սրբութեան կը նուիրէ իր գործը (Պատկեր  
թիւ 1) :

Երկրորդը կը պատկերացնէ Պարսից թա-  
գաւոր Ստարովին խնջոյքը. երկու թաղաւոր  
կերակուր կը բերեն կոյսրին որ կայսրուհւոյն  
եւ թագաժառանգին մէջնակ՝ սեղանի առջև.  
Նոտամ՝ երկու երաժիշտներու նուազը մտիկ  
կընէ (Պատկեր թիւ 2) :

Երրորդը բարդ է. կը բովանդակէ ձիկնիկ  
նանի տեսիլքը (1), անոր պատկամբ եւ թա-  
թար հովուական կեանքին տեսարան մը (Պակ.  
թիւ 3) :

Չորրորդ մանրանկարը կորսուած է :

1) Մինչդեռ թաքարաց Եօրն ազգերը տա-  
կալին ցրուած էին եւ օտարներուն լուծին տակ,  
ծերունի մը, ձիկնիկ անուով, երազի մէջ տե-  
սա ներսով ձիաւոր մը, սպիտակ ձիու վրայ  
հեծած, որ իրեն բաւա քէ. «ձիկնիկ՛, Աստու-  
ծոյ կամբն է որ վերականգնու ըլլաս Մոզղներու  
(Մօնկօլներու) բոլոր ազգերուն եւ ազատես  
զանոնք գերութեմէ» : Եօրն ազգերուն պետերը  
ոյանց ձիկնիկ այս տեսիլքը պատմեց, զինքը  
յիւսար կարծեցին. բայց հետեւեալ զիշերը Եօրն  
այ միասին երազի մէջ տեսան նոյն ներսակ  
ձիաւորը որ իրենց պատուիրեց ձիկնիկ խանի  
հնազանդիւ եւ զինքը իբրև իրենց խան նանջ-  
նալ : (Արեւիկան հին պատմութեան անբիւ-  
աստուածաւաք երազներէն մին է սակկա-  
բայց այս ուսումնասիրութեան նիւրէն չեմ ու-  
զեր հետանալ) :

Իրբեւ նմուշ զարդապիւր էջի մը՝ կը հրա-  
տարակենք թիւ 4 պատկերը, որ թիւ եւ ուրիշ  
գործի մը կը վերաբերի՝ սակայն նոյն ձևապիւրէն  
հանուած է :

Թիւ 12201 ձևապիւրը — որ երեք գործ կը  
բաշխանդակէ, Հէլթուսի Պատմութիւնը, «Աշ -  
խարհի բոլոր երկիրներուն զիրքը» (լատինե-  
րէն) , «Էլնիկ Թիմուրի պատմութիւնը», — 130  
էջ կը նուիրէ Հէլթուսի Պատմութեան : Ա -  
սպիւրը վերոյշիշխային հետ նոյն ախպարն ու-  
նի, բայց աւելի եւս լիանկային է : Առիկա ժե-  
զարուն վերջին քառապիւրն ստեղծերը ընդօր-  
նակուած է : Գիտենք թէ 1401ին, Philippe  
le Hardi զայն դնած է Յակոբ Ragonde : Այս  
ձևապիւրը զիջարուեստի սովորաբարձր աստի-  
ճանին կը հասնի. զիրը միւսէն ալ աւել -  
լի որչ եւ մաքուր է. մանրանկարները շատ  
նուրբ են եւ յատկապէս, որ ոսկի եւ կապոյտ քա-  
ռակուսիներէ բաղկացած է, պատկերին աճէն  
մէկ մանրամասնութիւնն ի վեր կը հանն եւ  
դոյներուն փափուկութիւնն ու ներդաճակութիւ-  
նը կը շեշտէ :

Ինչպէս թիւ 1255 ձևապիւրն մէջ — որ առ-  
կէ ներշնչուած է — մանրանկարները աճէն մէկ  
զրուիին սկիզբը գրուած են :

Առաջինը կը ներկայացնէ Հէլթուս, որ կը  
նուիրէ իր զիրքը Ս. Քահանայապետին (Պատ-  
կեր թիւ 5) : Երկրորդը կը պատկերացնէ Ստա-  
րովին խնջոյքը. հաս երաժիշտները շորս հազի  
են եւ զգեստները շատ տարբեր են (Պատկեր  
թիւ 6) :

Երրորդը՝ ձիկնիկ նանի տեսիլքն է (Պատ-  
կեր թիւ 7) :

Չորրորդ մանրանկարը, որ վերոյշիշխալ  
ձևապիւրն մէջ կը պատկերէ, մեզի կը ցուցնէ  
Հէլթուսը որ Սրբազան Քահանայապետին աղա-  
չանք կը մատուցանէ որպէս զի նոր խաշարու-  
թիւն մը կազմակերպէ (Պատկեր թիւ 8) :

Որպէս զի կարենաք երկու ձևապիւրները  
կատարելապէս բաղադատել, կը հրատարակենք  
(Պատկեր 9) զարդարուած էջ մը որ կը համա-  
պատասխանէ թիւ 4 պատկերին :

Նոյն ձևապիւրէն հանեցինք նաեւ պարզ հե-  
տաբերքութեան համար այն մանրանկարը որով  
կը սխալ էջնիկ Թիմուրի պատմութիւնը եւ որ կը



Պատկեր քիւ 2.

Պարսից քազարտը հոսրոպի խնդոյքը :  
 (Չեռագիր քիւ 1255)

ցուցնէ թէ ինչպէս վարդանիւարեւը կը պատկերացնէր քազարտի մը պաշարումը (Պատկեր թիւ 10) :

Անյիշատակ շեմ կրնար ձգել ուրիշ ձեռա-

զկը մը, թիւ 2810, որ մանրանկարներով լի է : Այս մանրանկարները, որ գեղարուեստական նոյն կառարելութեան շեմ հասնիր, շատ տարբեր «գլորոց»ի մը կը պատկանին :

Այս գիւրքը, որ ինը տարբեր գործեր կը բովանդակէ (ի մէջ ալլոց Մարգար Փոլոյնը), շին տեղ նուիրած է Հեթումի Պատմութեան, որ լիակատար չէ : Օրինակուած է մասնաւորապէս 1400ին տանները Jean sans Peur Գուրկոնի գուբսին համար : Որովհետեւ նկարներէն մէկը կը ներկայացնէ կրօնաւոր մը որ գիւրքը կը նը- լիւրէ գուբսին, կարծողներ եղած են թէ Հե- թումն է այդ կրօնաւորը : ստիկա սնկարկի է, վասնզի այս գուբսը ծնած է Հեթումին վախ- ճանելէն շատ տարիներ ետք :

Թիւ 886 ձեռագիր մըն ալ կայ որուն ամէն մէկ էջը մանրանկար ունի, բայց այս պատկերները գեղարուեստական արժէքէ զուրկ են բոլորովին : Միւս ձեռագիրները սարգ կն եւ աւելորդ է որ մէկիկ մէկիկ դանոնք նկարա- գրեմ <sup>\*)</sup> :

\*\*

Այս գիւրքը շորս մասի կը բաժնուի : Աստ- ջին մասը մեղի կը ներկայացնէ Արևելքի տա- նուչարս իշխանութիւններն ու ժողովուրդները :

Երկրորդ մասին մէջ կը խօսուի այն կայս- րերուն եւ թագաւորներուն վրայ որոնք ե - բնացած են Ասիոյ երկրին մէջ՝ Յիսուս Քրիս- տոսի ծնունդէն ի վեր, եւ իրենց գործերուն վրայ՝ դանազան աղգերու պատմութեանց հա- մեմատ :

Երրորդ մասը Թաթարաց Պատմութիւնն է, եւ կը ցուցնէ թէ անոնք ինչպէս սկսած եւ ինչպէս իշխանութեան տիրացած են եւ թէ բա- նի պետութիւններէ բաղկացած է իրենց իշխա- նութիւնը :

Իսկ չորրորդ մասը նախալիմ մըն է գէպի Ս. Երկիրը կատարուելիք նոր Սաշակութեան մը եւ կը սահմանէ թէ ինչպէս պէտք է գործեն եւ վարուին Սաշակիրները՝ սկիզբէն մինչև Վերջը՝ ըստ հեղինակին կարգադրութեան :

Աստջին մասին մէջ, բուն Հայաստանին նուիրուած կտորը շատ կարճ է եւ կրնանք դար-

մանալ նկատելով թէ Հեթում Պատմիչ, որ Հայ է, աւելի երկար չի խօսեր Հայաստանի մասին քան թէ զոր օրինակ Վրաստանի : Ասոր պատ- ճասն այն է որ Հեթում իր գործին այս մասին մէջ կը ներկայացնէ Ասիոյ տանուչարս պե - տութիւնները եւ՝ դրական սճին խիստ օրէնքին հետեւելով՝ ամենուն ալ կը նուիրէ նոյն-ընդար- ձակութեամբ հաստուած մը :

Ահաւաստիք Հայաստանի վերաբերեալ հաս- տուածք, որուն՝ Հին Փրանսերէնով բնագիրը մէջ պիտի բերեմ (հայերէն թարգմանութեան հետ) անոր սճին մէկ նմուշը տարու համար . իսկ բոլոր միւս կտորներուն համար հայերէն թարգմանութիւնս միայն պիտի գործածեմ :

« Au Royaume de Arménie sont quatre royaumes; un seul seigneur en tient la seigneurie. Le long de la Terre d'Arménie commence du règne de Perse et s'étend par Occident jusques au Royaume de Turquie. Le large d'Arménie devers Occident commence de la cité merveilleuse qui est appelée Porte de Fer, laquelle fist fermer le Roi Alexandre pour les diverses nations de gens qui habitent en Asie la Profonde lesquels il ne voulait que passassent en Asie la Mineure sans commandement et cette cité est fermée en un détroit de mer Caspiez (sic) et touche la grande montagne de Cccas (ou Coquas = Caucase). Le large du Royaume d'Arménie de la dite cité s'étend jusques au règne de Médie. Au royaume d'Arménie sont plusieurs grandes cités riches et entre toutes Tauris est la plus renommée. En la terre d'Arménie sont grandes montagnes, larges planures et fleuves grands et lacs d'eaux douces et salées où il y a grande abondance de bons poissons. Les gens qui habitent la terre d'Arménie sont nommés à divers noms selon les contrées qu'ils habitent et sont à pied et à cheval bonnes gens d'armes. De cheval et de vesture suivent la manière des Tartares, car ils ont été longtemps sous leur sujetion (domination). Ils ont diverses lettres et les unes sont dites armenoises, les autres arien (aloen).

En Arménie est le plus haut mont qui soit au monde qui est nommé Ararat (Harath). Et en la summité de celui mont arriva l'arche de Noé après le déluge. Nul homme ne peut monter en

<sup>\*)</sup> Խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ բանաստեղծ Արշակ Զօպանեանին որ ա՛յնչպիսի բարեացակամ բնութիւնով շնորհած է դասախօսութեանս եւ անոր արժէքը շատ բարձրացուցած է մանրակարեւորն վերաբարձրու - րեամբ :



Պատկեր քիւ 3.  
Ճինկիզ Խանի Կրագը. (Չեազիքի քիւ 1255)

celle montagne par la grande abondance de la  
noif (neige) qui est d'hiver et d'été, mais tout à-dis  
en la summité appert une grande chose noire que  
l'on dit être l'arche de Noë, et en ce croient tous.»

«Հայաստանի թագաւորութեան մէջ չորս  
թագաւորութիւն կայ, բայց միակ իշխան մը  
իշխանութիւն ունի: Հայաստան աշխարհին եր-  
կայնութիւնը կը սկսի Պարսկաստանի թագա-

ւորութենէն եւ կը տարածուի դէպի Արեւմուտք մինչեւ Քուբքիոյ թաղաւորութիւնը: Հայաստանի լայնութիւնը դէպի Արեւմուտք կը սկսի այն շքեղ քաղաքէն որ կ'անուանուի Երկաթ, Դրուսք, զոր զոցել տուաւ Աղեքանիք թաղաւորն համար, որ չէր ուզեր Փոքր Ասիա մասնն առնց իր հրամանին, եւ այս քաղաքը կաս - պից Ծովուն մէկ նեղուցին մէջ զոցուած է եւ կից է կովկաս մեծ լեռին: Հայաստանի թաղաւորութեան լայնութիւնը վերաջնշուալ քաղաքէն կ'երկարուի մինչեւ Մարաց թաղաւորութիւնը: Հայաստանի թաղաւորութեան մէջ կան բոլոր - մասիւ մեծ եւ հարուստ քաղաքներ, սանցմէ ամենէն համբաւաւորը Դարբէն է: Հայաստանի թաղաւորութեանը մէջ կան բարձր լեռներ, յայն հովիտներ եւ մեծ դեռեր եւ սնուչ կամ աղի ջուրով լիճեր, համով ձկներու մեծ առատութեամբ: Հայաստան աշխարհէն մէջ բնակող մարդիկը զանազան անուններ կը կրեն՝ իրենց բնակած գաւառներուն համեմատ, եւ՝ հետեւին կամ հեծեալ՝ քաջ զինուոր են: Չիւռ եւ հարուստի նկատմամբ, թաթարներուն սովորութեան կը հետեւին, որովհետեւ երկայն ժամանակ անց իշխանութեան տակ մտացած են: Չանպահ տեսակ զիր ունին, մէկ քան արմէնեան կ'ըսուին, միւսները արիւսկան (կամ ալլալէն): Հայաստանի մէջ կը գտնուի աշխարհի ամենաբարձր լեռ որ կը կոչուի Ալթարատ - եւ այս լեռան զաղաթին վրայ իջաւ Նոյի տապանը ջրհեղեղէն ետքը: Այս քը կրնայ այս լեռն ի վեր ելլել՝ ձիւնին պատճառով որ ամառ ձմեռ կը մնայ հոն, բայց մինչեւ այսօր զաղաթին վրայ կ'երեւայ մեծ եւ սեւ բան մը որ կ'ըսուի թէ Նոյի տապանն է, եւ ամենքն ալ ստոր կը հաստանա:»

Տեսնե՛ք հիմայ ինչպէս Չինաստանը կը նկարագրէ: Հաստուածը միշտ կարծ է, բայց բանի մը տողով միայն ո՛րքափ տեղեկութիւն կուտայ. եւ եթէ մեծ դիժերով կը գոհանայ, հեղինակը պատկերին վրայ վարպետօրէն տեղադրան դոյն կը դնէ: Կարգչայէ ետքը գիտե՛ք թէ ինչպէս է Չինաստան, ինչ է Չինացի մը, ո՛րքափ տարրեր է մեղմէ այս ազգը եւ ո՛րքափ յաւաջացած է իր մշակութիւնը որմէ կարեւոր դերուսը պիտի փոխ անենք:

«Չինաստան երկիրը կը համարուի աշխարհի ամենէն աղիւ եւ հարուստ թաղաւորութիւնը: Այնքան կղզիներ կան ծովուն երեսը որ թիւը չենք կրնար ստուգիլ զիտալ: Այդ երկրին մէջ բնակող մարդիկը Չինացի կը կոչուին եւ մէջերնին կը գտնուին բազմաթիւ էրիկ մաքրիկ եւ կրիկ մարդիկ՝ շատ զեղեցիկ, բայց ամենքն ալ շատ փոքրիկ աչք ունին եւ շէշ մօբօբ: Այս մարդիկը զիր ունին շատ զեղեցիկ ինչպէս լատինականը եւ լեզու մը կը խօսին որ շատ տարբեր է աշխարհիս բոլոր միւս լեզուներէն: Այս մարդը հաւատք չափ քաղաքակրթ է, ոմանք արեւուն կը հաստանն, ոմանք լուսնին, ոմանք ստղորուն, ոմանք բնութեանց, ոմանք կրակին, ոմանք ջուրին, ոմանք ծառերուն, ոմանք եղներուն՝ որովհետեւ ստանք կը հերկեն այն հողը որով իրենք կ'ապրին, եւ ոմանք բնու ձրէնք կամ հաւատք չունին, այլ կենդանիներու պէս կ'ապրին:

Այս մարդիկը՝ որ այնչափ պարզ են հաւատքի եւ հոգեւոր քանիւն նկատմամբ, բոլոր միւս ազգերէն ամէլի ճարտար են նրախական երգերու մէջ. Չինացիներն իրենք թէ իրենք կ'ապրին աշխարհ կը տեսնեն, իսկ լատինները մէկ աշխարհ, մինչդեռ միւս ազգերը կոչու են ինչ որ կը նշանակէ թէ միւս ազգերը իրենց կ'երեն: Կոչու հասկացողութեամբ: Եւ իբրեւ՝ այդ տեղէն Երոզ շատ տարօրինակ եւ զարմանալի բաներ կը տեսնեք, արդիւնք աշխատանքի մը որ աշխարհիս ամենէն վարպետ աշխատանքը կը թուի:

Այս երկիրն մարդիկը շատ կորովի զինուոր չեն, բայց շատ ճարտար եւ հնարագէտ, ուստի շատ անպաժ թշնամիներնին ջարդած են իրենց մեքենաներուն շնորհիւ: Տեսակ տեսակ զէնք եւ մեքենայ ունին զոր միւս ազգերը չունին 1):

Այդ երկիրն մէջ կը գործածեն զրամ մը՝ քառակուսի թուղթէ լինուած՝ որ իշխանին կը նիբով գործուած է եւ որ կրած նշանին համեմատ աւելի կամ պակաս արժէք ունի: Այս զրամով կը ծախեն եւ կը դնեն ամէն տեսակ բաներ, եւ երբ հնութեան կամ ուրիշ դէպքէ մը ստրուի՝ դայն իր ձեռքը ունեցողը իշխանին ար-

1) Վստոյին եւ քնդսոթիին կ'ակնարկէ յայտնապէս:



չկայ զբացիլ, բայ ի Թարսիս թաղաւորութենէն որ անոր մօտիկ է, որովհետև Չինաստանի բոլոր միւս դաւանները կամ անապատներով կե կամ ծովով շրջապատուած են:»



Հեթում իր զբքի առաջին մասով մեզի ներկայացուցած է - հիւանալի վարդապետութեամբ - Արեւելքի տասնեւչորս իշխանութիւնները թէ՛ աշխարհաբարեական եւ թէ՛ ազգաբանական մշակութային տեսակէտէն: Երկրորդ մասը Արեւելքի պատմութիւնն է, միշտ մեծ դժբախտ շրջան պատմական ոճով: Ահաւասիկ սկիզբը.

«Ս. Ղուկասու աւետարանին մէջ ըսուածին համեմատ Յիսուս Բրիտանոսի Ս. Մննդեան ժամանակը՝ Օրոստոս կայսրը ամբողջ աշխարհին իշխանութիւնն ունէր: Յետոյ պատահեցաւ որ պարսիկ թագաւոր մը՝ Սոսրոյլ անունով՝ ապրտամբեցաւ Հռոմի կայսրին դէմ եւ ինք - զինքը անուանել տուաւ Ասիոյ կայսր:

«Ասիոյ Պարսից, Մարաց, Հայոց եւ Բաղդացուց իշխանութիւնը զբաւեց եւ այնչափ զօրացուց իր իշխանութիւնը որ Հռոմի կայսրի մարդիկը վճռեց այս բոլոր երկիրներէն: Պարսից իշխանութիւնը Ասիոյ մէջ երեք զար տեւեց, մինչև որ մասմեդականները անոնց ձեռքէն խլեցին զայն:

«Յ. Գ. ի 632 թուականին՝ Մահմէտի անիծեալ սերմը մտաւ Սուրիոյ թաղաւորութեան մէջ, եւ նախ Յոյներուն ձեռքէն խլեցին Դա - մասկոս շքեղ քաղաքը եւ ապա Սուրիոյ ամբողջ թաղաւորութիւնը զբաւեցին: Ետքը եկան պաշարեցին Անտիոք քաղաքը...»

Ասանկ շարունակելով՝ մեզի կը պատմէ մասմեդական պետութեանց անդալթար կրի - ներն ու յարձակումները քրիստոնէսայ տէրութեանց դէմ, մասնաւորապէս Յոյներուն եւ Սա - ճակիրներուն դէմ:

Այս երկրորդ մասը՝ տարբեր տեսակէտով ուսումնասիրուած՝ մեր գիտութիւնը կ'ամբողջացնէ Արեւելքի մասին եւ ինչ որ առաջին մասին մէջ իբր ժամանակակից կայսրութիւն ցոյց կուտայ, երկրորդ մասին մէջ անցնալի պատմութեամբ կը լուսարմեն: Հարկաւ ամբողջ Ասիոյ չի վերաբերի որ այս մասը, այլ միայն հին ասոնէի ի վեր զարգացում ունեցող աշխարհին:

Երկին մեծագոյն մասը — երրորդ մասը — Թաթարաց պատմութիւնն է: Եւ այս պատճառով է որ զորքը շատ անպամ Քթաթարաց Պատմութիւն» կոչուած է: Հեթումին վերնագիրը, «Մագլիկ Արեւելեան Երկիրներու Պատմութեանց», զորքին ամենէն յարմարն է, բայց Եւրոպացիները, որ քէչ թէ շատ տեղեակ էին Արեւելքի հին պետութեանց եւ երկիրներուն, շատ աւելի հետաքրքրութիւն կը զգային իտրուակ Ասիայէն ելած անձանօթ վայրենի Թաթարաց ժողովուրդին հանդէպ, եւ հասնական է որ հետագայ օրինակողները ընթերցողներուն մեծ մասին հետաքրքրութեան յարմարցուցած են վերնագիրը, շատ անպամ այլ քէչով զբքին չորրորդ մասը — Սաջակրութեան քարոզը — որ մէկ զար ետէք անտարբեր կը ձգէր կարգացողը: Սակայն, ինչպէս որ զբուած է՝ զօրքը շատ մեծ տեղ կուտայ Թաթարաց պատմութեան: Բայց ինչու՞ ա՛յնչափ մեծ տեղ կը դրուէ Թաթարաց խնդիրը: Կիրիկիոյ պատմութիւնը մեզի պատճառները կը լացատրէ:

Հեթում Ա. թաղաւորը Բոնիայի Սուլթանին իշխանութեան տանին էր եւ բնաւ օչնութիւն չէր կրնար սպասել քրիստոնէսայ տէրութիւններէն որ այն աստիճան տկարացած էին որ իրենք անպամ հարկատու դարձած էին մասմեդական տէրութիւններուն:

Արդ՝ հետագայ Ասիայէն կ'իլլին Թաթարները որ ամբողջ Փոքր Ասիան սրով եւ հրով կ'աւերեն կը քանդեն եւ... Փոքր Ասիոյ մէջ գլխաւոր Բոնիայի թուրք տէրութիւնն ալ: Հեթումն թշնամիին թշնամի ըլլալով՝ Թաթարը զրթիէ զաշնակից կը սեպուի եւ Հեթումն Ա. թաղաւորը Թաթարին պաշտպանողական եւ յարձակողական դաշինք կ'առաջարկէ. Թաթարը կ'ընդունի եւ Հայոց թաղաւորը Բոնիայի Սուլթանէն դիժէ կ'առնէ: Թաթարներուն զա: նակցութիւնը կ'օգտագործեն նաեւ Հեթումի յաջորդները Եղիպտոսի Մամլուքներուն դէմ պաշտպանուելու համար, թէ՛ եւ շատ անգ: պատահած է որ Թաթարները, կամ ներքին կամ արեւ զարտաքին պատերազմով բռնուած, չեն կրցած օչնութեան զալ Հայոց թաղաւորն - րուն: Հեթում Բ. թաղաւորը՝ 1299ին՝ զերկրունած ըլլալով Դամասկոսի Սուլթանը՝ զայ՛ կը զրկէ իրբեւ նուէր Դազան Սանին:



Պատկեր քիւ 5.  
 Հեքում իր գործը կը ներկայացնէ Կղեմես Ե. Պապին:  
 (Չեռագիր քիւ 12201):

Երկրորդ պատճառը այն կ'ըլլայ որ Հե-  
 քում Պատմիչ՝ Թաթարաց պատմութիւնը շա-  
 րագրելով՝ մեզի կը պատմէ նոյն ժամանակ  
 Հայ-Թաթար յարաբերութիւնները:

Բազմաթիւ գլուխներ նուիրուած են այս  
 նիւթին: Նախ ահաւասիկ Հեքում Ա.ին դեռ -  
 պատմութիւնը Մանկու Ոսանի ժամ. ՎՄանկու  
 Ոսան՝ Հայոց թագաւորին ինդրանքները լսածին



պէս՝ արքունիքը հաւաքեց եւ Հայոց թագաւորը իր առջեւը կանչեց եւ ամենուն առջև ասանկ խօսեցաւ. «Քեզի, Հայոց թագաւոր, կը պատասխանենք թէ բոլոր խնդրուածքդ բարոյ կատարել կուտանք: Եւ ես՝ նախ՝ որ Աստուծոյ շնորհիւ իշխան եմ՝ պիտի մկրտուիմ եւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հաւատքին պիտի հաւատամ՝ եւ արքունիք ամբողջ մկրտել պիտի տամ եւ միւսներուն անկեղծութեամբ խորհուրդ պիտի ասմ որ մկրտուին եւ քրիստոնէական հաւատքն ընդունին: Բայց բռնաբար պիտի չընեմ, որովհետեւ հաւատքը բռնութիւն չ'ուզեր: Երկրորդ խնդրանքին կը պատասխանեմ որ յաւախանական խաղաղութիւն եւ բարեկամութիւն կ'ուզեմք քրիստոնէաներուն հետ: Քրիստոնէաներուն եկեղեցիներուն եւ քահանայներուն պիտի չհանդուրժենք որ միտա մը ըլլայ... Իսկ Ս. Երկիրն մասին՝ կ'ընեմ թէ ամենայն սիրով Ս. Երկիրը ես պիտի դառնեմք:»

Կը ստաննեմք թէ Հայոց թագաւորը այն աստիճան յաջողած է իր իրր դեպքան կատարած դերին մէջ որ նոյն իսկ Սանք քրիստոնէայ դարձուցած է եւ այս վերջինս այնպիսի ետանդով բարբառած է որ ետքը Հայոյ թագաւորին կը դրէ թէ Ս. Քահանայապետին հետ այն սեր՝ յարաբերութիւններ պէտք է հաստատէ:

Այս հայ-թաթար բարեկամութիւնը կը շեշտուի նորէն հետեւեալ կտորին մէջ ուր կը տեսնուի նաեւ Հայոց թագաւորին խոհեմութիւնը:

«Երբ Ալպազա դրուեց բոլոր այն երկիրները որոնք իրեն զէմ ապստամբած էին եւ Թուրքիա երկիրն հրամայեց ամէն ինչ որ իրեն հաճելի կը թուէր, իր առջեւը կանչել տուաւ Հայոց թագաւորը եւ անոր ստաջարկեց Թուրքիոյ թագաւորութիւնը իր հաճոյքին համար ունենալ, որովհետեւ Հայոց թագաւորը եւ իր նախնայրերը միշտ հաւատարմ մնացած էին Թաթարներուն:»

«Իմաստուն եւ խոհական Հայոց թագաւորը խորապէս շնորհակալութիւն յայտնեց Ալպազային այնչափ մեծ պարգևի մը համար, (հրամարելով սակայն), որովհետեւ չէր կրնար բաւել երկու թագաւորութեանց անտեսութեանը, մասնաւոր որ եզրկտոսի սուլթանը մեծ ջանք կը թափէր Հայոց թագաւորութիւնը տապալելու եւ խորհուրդ տուաւ Ալպազա իմանին որ իշխա-

նութիւնը սարակինոսի մը, այսինքն մահմետականի մը, չտայ: Խորհուրդը հաճոյ թուեցաւ Ալպազա իմանին որ բնաւ չուզեց որ սարակինոս մը իշխանութիւն ունենայ Թուրքիոյ վրայ:»

Երբեմն այս պատմաբանական լուրք ոճէն կը հետանայ Հեթում եւ մանրագէտները կը պատմէ կը հեղատիւնը, որ կարգացողը քիչ մը կը շանդուցնեն ծանր ընթացումներ, եւ քաղաքականութիւնը կը մտցնեն, ինչպէս ձինկիկ Սանի մասին դրուած հետեւեալ կտորը (թէ էւ պատկազմը կը յիշեցնէ):

«Երբ որ ձինկիկ Սան իր մարտիկները բաւեւ իմաստութեամբ կարողակերպեց մտաւ երկիրը անոնց որ Թաթարներուն յայթած էին, պատկազմեցաւ եւ ամենքն ալ նուաճեց եւ անոնց երկիրը դրուեց: Ապա կը դրուէր ամէն երկիր եւ ամէն բանի մէջ կը յաջողէր: Օր մը պատահեցաւ որ ձինկիկ Սան քիչ զինուորներով կ'երթար եւ թշնամիները մեծ բանակի մը հանդիպեցաւ. անոնք իր վրայ ստաբիկ յարձակեցան: ձինկիկ Սան կորովի կերպով պաշտպանեց ինքզինքը. վերջ է վերջոյ իր ձին իր շերքերը ստատակեցաւ: Երբ որ ձինկիկ Սանին մարդիկը տեսան թէ իրենց պետը բռնուելու վրայ էր, քաշտութիւններ կ'ընացուցին եւ սկսան վախշել: Թշնամիները իրենց ետեւէն վազեցին ստաննելու մարելու ձինկիկ Սան կայսրը որ հետիտն էր: Երբ որ ձինկիկ Սան անդրադարձաւ՝ մացասի մը մէջ մտաւ թշնամիներուն մօտ: Ասոնք յայցանալիկն էին՝ սկսան փախտականները փնտնել. լայց երբ ուզեցին փնտնել այն մացասին մէջ ուր ձինկիկ Սան պահուրած էր՝ ահա թուշուն մը կը թափ մացասին վրայ: Մտածեցին որ հոն մարդ չկար եւ հետացան, իրենցմէ սմանք բռնով թէ «Այս թուշուն այնտեղ պիտի չկենար եթէ մարդ ըլլար մացասին մէջ», ուստի մեկնեցան ստանց այնտեղ նայելու:»

Ապա Հեթումը կը բացատրէ թէ այն ժամանակէն ի վեր Թաթարները իրենց զլխուն վրայ՝ յիշատակի համար՝ այն թուշունին փետուրները կը դնեն:



Հեթում Պատմիչ, ըսի, Թաթարաց պատմութեան այնչափ կարեւորութիւն տուած է որովհետեւ նախ՝ Թաթարները դաշնակից էին Հայաստանին եւ երկրորդ՝ այդ պատմութեան



Պատկեր քիւ 6.

Խոսքովի խնջոյքը. (Չեռագիր 12201)

Ճէջ հայ-թաթարական յարաբերութեանց պատմութիւնը կայ. բայց երբորդ պատճառ մըն ալ պոյութիւն ունի: Առաջին մասին ճէջ — կը կրկնեմ — Հեթում Ասիոյ այն ատենուան կա-

ցութիւնը եւ մարդկային տարբերը կը ներկայացնէ, երկրորդ մասը պատմական Արեւելքին պատմական դէպքերը կը նկարագրէ — ասոնք լատինական աշխարհին հանրամանօթ գիտու —

Թիւնը կը կազմեն: Բայց Ս. Երկիրին մօտեցաւոր տարբ մը զոր Եւրոպա չի ճանչնար. այն տարբը Թաթար ժողովուրդն է. և քանի որ բացարձակապէս անձանօթ է Եւրոպացիներուն, չափազանց չէ ամբողջ դիրք մը նուիրել այս ժողովուրդին պատմութեանը, որպէս զի զոնէ մտաւորական և իշխող դատարարներ կատարեալ տեղեկութիւն ունենան Արեւելքի վրայ:

Հիմայ կրնայիք հարցնել թէ ինչո՞ւ այնչափ կարեւոր է որ Եւրոպացիները կատարեալ տեղեկութիւն ունենան այդ մասին. ևս ալ, իմ կարգիս, կրնամ պատասխանել թէ պատմագիր մը միշտ կատարեալ տեղեկութիւն կ'ուզէ հայ-թայֆէկ ընթերցողին: Բայց շեթում՝ պատմիչ, չէ միայն. հիանալի փաստարան մըն է որ զլսող կացութիւնը ներկայացնել, հաւատարիմ և անկեղծ կրօնաւոր մըն է՝ որ չի կրնար հանդուրժել որ Ս. Երկիրը և Ս. Գերեզմանը այլակրօններուն ձեռքն ըլլան, համոզիչ քարոզիչ մըն է՝ որ Պապին անղամ կը համարձակի սուրչանք մատուցանել և քարոզել, թունդ հարկենաւոր մըն է՝ որ բոլոր քրիստոնեայ տէրութեանց հետ միասին կ'ուզէ իր հայրենիքը ազատել, խոհեմ զօրապար մըն է՝ որ նոյն խնամքով կը պարտատէ Պապիկիրներուն պատերազմական արշաւանքը ինչպէս պատարաստը է համոզումը:

Շեթում. հիմայ որ երեք մարտի հիւրը դըրած է, անոր վրայ դադաթը, զմբէթը պիտի հաստատէ կանոնէ նոր Պաշակոյթութեան մը քարոզ և ծրագիր: Այս մտքը ծրագրելով կը սկսի այս ծրագիրը յստակ է և զործիչ ամբողջուր. — թիւնը կամօրովէ: Հ. Միւրի՛ն Ասդերանի թարգմանութեանէն կը քաղեմ այս կտորը որպէս զի սուր վրայ ալ դադաթար կարենաք կազմել.

«Քանն պահանջէ, զի որ կամիցի սկսանել զպատերազմ, ունիցի զչորս պայմանս զայնս սիկ. նախ՝ զիրաւացի պատճառս. երկրորդ՝ կարեւորս ՚ի պէտք սկսանելոյ և յանդ հանելոյ զպատերազմ. երրորդ՝ պարտի հետապօլուն զվճակ՝ և զկարողութիւն թշնամօճն. չորրորդ՝ պարտի սկիզբն առնել մարտի ՚ի դէպ ժամու:»

«Քրիստոնեայք վասն զբաւելոյ զՍուրբ Երկիր՝ ունին զարդարացի պատճառ, վասն զի ե ժառանգութիւն Քրիստոսի, ևս առաջինք մեր քաղեմ ինչ ստիպեցան կրել ՚ի Սարակիտոսաց,

և ունին բաւական զօրութիւն, միայն թէ միասին միակեցին ՚ի կրիս:»

Ըսել է թէ պատերազմ սկսելէն ստաջ պէտք է չորս պայման լրացնել.


Նախ՝ լուրջ պատճառ ունենալ, երկրորդ՝ կարեւորն ունենալ պատերազմը սկսելու և կատարելու համար, երրորդ՝ թշնամիին վիճակը և կարողութիւնը զիտնալ, չորրորդ՝ յարմար ժամանակին սկսել:

Ինչպէս որ երկու տողով արդէն կ'ըսէ և սպա աւելի ճշխութեամբ կը սնդէ, լուրջ պատճառ կայ. անկեքն ալ արդէն համոզուած են՝ քանի որ ուրիշ արշաւանք ըրած են. Քրիստոսի Ս. Գերեզմանը պէ՛տք է ապտուլ սարակիտոնեալուն ձեռքէն. Աստուծոյ պատուէր է. «Աստուծո մեղի սպացոյց տուած է թէ Ս. Երկիրը թշնամիներուն իշխանութեանէն պիտի ազատուի, ուրովհետև, Աստուծոյ շնորհիւ քրիստոնեայ բոլոր թագաւորները և իշխանները չաւ վիճակի մէջ են և խաղաղութիւն կը վայելեն, քանի որ իրենց մէջ չկայ կրիս կամ պատերազմ: Ուստի կը տեսնուի թէ Ամենապարօզն Աստուծո կ'ուզէ Ս. Երկիրն ազատել:»

Երկրորդ պայմանը՝ կարեւորն ունենալ պատերազմը վարելու համար, ոչ միայն նիւթական կարողութեան կ'ակնարկէ, այլ և լուրջ պատրաստութեան մը:

Ահա՛ւստիկ շեթումին կարգադրութիւն — ները.

Նախ պէտք է ստաջապահ զուճոյ մը զրկել որ պիտի լաղկեանայ հազար ձիաւորէ, երեք հազար հետևորէ, ևս ստանք սասը նաւով պիտի հասնին կամ Կիպրոս կղզի կամ ուղղակի կիլիկիա: Նոյն պիտն զեպաններ պիտի զրկուին առ Գարպազանտ որպէս զի անոր երկու խողրանք մատուցանեն, նախ որ ս և է սարանք ուղարկել թշնամիներուն արդիլէ, երկրորդ՝ որ Մեխիտիէի կողմերը մարդ զրկէ որպէս զի արշաւանք պատրաստեն զէպի Հալէպ: Անկէ ետք՝ Պաշակիրները, Կիպրոցիները ու Հայերը միարանելով պատերազմ պիտի սկսին, նոյն ստան Երկրպտան և Սուրիան ծովուն վրայէն պաշարելով: Այսպէս, սարակիտոնեալքը՝ ստեյպուած պաշտպանելու թէ՛ իրենց երկիրը, թէ՛ Հալէպը և թէ՛ Բարեւոսանքը, պիտի շուարի:



Պատկեր քիւ 7.  
Ճինկիզ կանի երազը. (Չեազգիք 12201):

և մարտիկ ու ժամանակ պիտի կորսնցնեն: Սա-  
չակիրնեւուն և Հայերուն նաւերը, սպառնա-  
լով Եգիպտոսի ծովկղերքին, Մուլթանը կը  
ստրպեն բոլոր զինուորները Եգիպտոս կա կան-

չելու: Միւս կողմէն՝ Լիբանան կը դանուին  
բառասուն հազար քրիստոնեայք որ կրնան նոյն  
միջոցին նաւահանգիստ պատրաստել Սաչակիր-  
նեւուն վալիք մեծաւոյն բանակին համար:

Ուրիշ կողմանէ ալ՝ Թաթարները երկիրներ պիտի գրաւէին եւ ջրխտանեաններուն յանձնէին։ Ասիկէ դատ թող Նորին Պատեթիւնը չմոռնայ Վրացիներուն ալ դրէն որպէս զի օչնութեան վրաս։ Եւ որպէս զի այս պտտաբաստութիւնը կատարեալ ըլլայ, Պապը պէտք է եթովպիացիներն ալ համոզէ որ Սուլթանին դէմ ապստամբին, որովհետեւ անոնք ալ ջրխտանեայ են։ Նոյն խիկ Եղիպտոսի մէջ Պպաի անունով բազմաթիւ ջրխտանեանի կան։ Հիմայ երբոր արեւելեան բոլոր ջրխտանէական աշխարհը ոտքի կ'ելլէ եւ սարակինոսները կը շրջապատէ, երբ Սաշակիրներուն առաջապահ գլուխը տեղեկութիւն առած կ'ըլլայ այն երկիրներուն մասին, առաջին նպատակը առիթին պէտք է սպասել որպէս զի Սաշակիրներուս զլխաւոր բանակը ճամբայ կ'ըլլէ եւ արշաւանքը սկսուի։ Յետոյ կը տեսնենք թէ ինչ տեսակ են այս առիթները։ Այս զլխաւոր բանակը երեք ճամբայ ունի իր արտադրութեան տակ եւ կը մնայ յարմարը սրտէկ։ Կարելի է Անթրիպէն անցնել՝ բայց այս ճամբան խորհուրդ տալը տեղեկաներուն կը ձգէ, որովհետեւ այն ճամբուն թէ՛ լաւ թէ՛ դժշտ չի գիտեր։ Հիմայ երկու ճամբայ միայն կը մնայ, կամ Պուսէն անցնել ինչպէս ըբած է Կասֆրուսալը Պուսեան, — այնտեղէն սակայն մտանդ կայ, որովհետեւ Սաշակիրները գանաղան տեղեր մասնեականներէն շրջապատուած կ'ըլլան, — կամ ուղղակի մինչև Կիպրոս կղզին նստով ճամբորդել եւ հոն հաւաքուիլ մինչև որ առաջապահ գլուխը թշնամիին վիճակը հետապոյտէ եւ սպա՛ ամենքն ալ միացած՝ միտամանակ թըշնամիին վրայ յարձակին։ Բայց ինչ ճամբայ մը որչափ մեծ խնդիրն այն է որ «միայն մըլխացին ՚ի կոխ» կարգապահութիւն եւ համակարգուած պէտք է անպատճառ։ Պէտք է առաջունէ իմաց տալ Արեւելքի ջրխտանեաններուն, այսինքն Հայոց եւ, եթէ կարելի է, գրեթէ շարժել, վրացիներուն ալ, եւ՝ չմոռնանք՝ Թաթարներուն յաշնակցութիւնն ուրիւ, որովհետեւ անոնք ալ համակիր են եւ իրենցմէ շատերը մըկըբուած են. արդէն առաջարկած են օչնութեան գալ։

Թշնամիին վիճակը պէտք է գիտնալ. ասոր համար է որ այլակրօններուն մասին ալ կը խօսի առաջին մասին մէջ, եւ այդ առաջին տեղե-

կութիւնները լրացնելու համար նորէն թշնամի իշխանութիւններուն վիճակը կը ցուցնէ։ Մէկ օրինակ միայն մէջ կը բերեմ։

«Եղիպտոսի եւ Սուրբոյ Սուլթանը կը կաշարէ Սելիմասուր. իր զօրքերը գանաղան ապկարէ են, որովհետեւ այն կողմերը բնակողները զօրութեան չունին պտտեարգի համար. հետեւակները սակաւաթիւ են եւ հեծեալները պէտք եղածին չափ են, բայց վարձուած զինուորներ կամ դերիներ են։ (Ըսել է թէ շատ մեծ արժէք չունին այդ զինուորները՝ հաւատքէն մղուած Սաշակիրներուն զիմացը. մ. ֆ.) Եղիպտոսի սուլթանը վախի ե կտակածի մէջ է շարունակ կը վտանայ սր իրարեցում կ'ըլլէ հրդեհակներուն մէջ եւ սպաննուի, որովհետեւ իշխանութիւնը գրաւել շատ կը ցանկան։ Բանակը բան հազար հեծեալազօրք է կը բաղկանայ, բայց մեծապէս մասը զօրուար չեն։»

Կարճ խօսքով՝ բանակը կազմուած է բան հազար անօր եւ վարձուած կամ գրեթէ զինուորներէ եւ կարգապահութիւնը երկուսն է։ Սուրբոյ զինուորները հինգ հազար ուղղ ու աւազակներու խումբ մըն են, բայց աւելի արի են եւ քաղաքներ պաշարելու մեքենաները գիտեն զործածել։

Յարմար ժամանակին պէտք է սկսիլ եւ հիմայ հասած է այն ժամանակը, — Հեթում ասիկա քանի ու քանի անգամ կը կրկնէ։

«Արիարս կ'ըսեմ թէ կրնամ արտասանել այս խօսքերը «Ահա՛ւասիկ հիմայ յարմար ժամանակը, ասա՛ զբեկութեան օրը», որովհետեւ իբրտ ընդունելի են յարմար ժամանակի է քրիստոնեայ հաւատքին թշնամիներուն գէմ պատերազմ վարելու։ Արդ՝ յարմար ժամանակի է օչնութեան գալու Ս. Երկրին որ շատոնց գերի է այլակրօններուն։ Արդ յարմար ժամանակի է որպէս զի Քրիստոսի հաւատարիմ սպասուարները քաջութեամբ միանան Ս. Երկրին համար, որպէս զի թշնամիներուն ձեռքէն սպասուի Ս. Գերեզմանը...»

Իսկ գանաղան զլուխներու մէջ կ'ըսէ։

«Հիմայ յարմար ժամանակի է, որովհետեւ քրիստոնէական հաւատքին թշնամիներուն զօրութիւնը նուազած է նաև. Թաթարներէ վարուած կուրեներուն շնորհիւ, սրունցով անոնք




Պատկեր քիւ 8.

Հեքոււմ հոր Խաչակրութեան մը պերսամբը  
 կը ներկայացնէ Պապին. (Չեռագիր քիւ 12201)

Հարդուեցան և բարձաթիւ գինուորներ կոր -  
 սրնցուցին մարտին մէջ...»

«Ներէն՝ յարմար ժամանակն է. Աստուած  
 կը ցուցն թէ Քաթմարները առաջարկեցին յը-




Պատկեր քիւ 9-  
Թիւ 12201 ձեռագրի պարունակած մէկ ուրիշ գրութեան  
զարդարուած մէկ էջը

բխտանեաներուն օգնութեան զալ սարակինոսներուն զէմ եւ այս նորաստակով է որ թաթարներուն Ղարբանդ թաղաւորը պատգամաւորները գրեալած է առաջարկելով իր ամբողջ իշխանոս:

Քեամբ ջանալ Բրխտանէութեան թշնամիները գրեանել:»

Ուրեմն բարոյական տեսակէտով՝ յարմար է ժամանակը, քրիստոնէաներուն կացութեան



Պատկեր քիւ 10.  
 Բաղափի մը պաշարումը (Պատմութիւն Լեւոկ Թիմուրի)

տեսակէտով ալ. հիմալ, նշանը տալու համար  
 կը բաւէ նպատաւոր առիթ մը. և այս առիթ-  
 ները այնքան շատ են որ դիւրին է որ ատանցմէ  
 մէկը պատահի: Այս առիթներուն տեսակներն

են, — Սուլթանին արքունիքին մէջ մտանու-  
 թիւն և կամ արքայատանութիւն մը, ինչ որ  
 շատ յաճախ պատահած է այդ թաղաւորութեան  
 մէջ — կամ Նուպիացիներու, Պէտուէններու,

Թուրքմէններու պատմութիւն մը կամ Նեղոս գետի անբաւական բարձրացում մը որ սով պատճառէ, այնպէս որ եղիպոտցի զինուորները բաւական պաշար չկարենան տանիլ անապատէն անցնելու համար՝ որպէս զի մինչեւ Սուրբիան կրթման պաշտպանելու:

Անպատճառ սկիւնք պարտատուի, «յարմար ժամանակը հասած է»... և չըլլայ թէ ժամալսմանութիւն ընենք մինչեւ որ Թաթարները մահաւորական դառնան 1):

Հեթում իբրեւ պատմիչ շատ վարպետութիւն ցոյց տուած է պատմական դանազան ճիւղերուն մէջ. և նոյն իսկ եթէ կարելի է՝ մասնաւորապէս ուսումնասիրելով իր դործը պատմագրական խիստ տեսակէտէն՝ երբեմն երբեմն սրբաշնորհ գտնել հոն յայց հեղինակը լրջօրէն գրած է իր դործը, ազդեցիկներուն ստուգութեան աստիճանն անգամ նշանակելով. Թաթարաց պատմութեան առաջին ժամանակները Թաթարներէն իմացած է, երկրորդ չըլլանը Հեթում թագաւորէն լսած է, իսկ երրորդ չըլլանը՝ գէպերուն ինքն իսկ սկանտաւես եղած է:

Ասիկ գառ պէտք է նկատի առնենք որ այս

զիրքը օտար լեզուով տուն տուած է ևւ առանց և և է համառօտ գրութիւն կամ նախազիծ ունենալու աչքին առջեւ, ինչ որ Nicolas Falcon կրօնակիցը մեզի որոշ կ'ընէ.

« Comme le Frère Hayton me le dictoit de sa bouche sans note ni exemplaire ».

Հեթում Պատմիչին կը վերագրուի նաև հայերէն «Ժամանակագրութիւն» մը:

Հ. Զարբհանէլեան իր «Հայերէն դպրութեան պատմութեան» մէջ կ'ընէ թէ Հեթում Պատմիչի վերագրուած հայերէն ձեռագրի մը ակնարկութիւն կայ Ս. Էմիլիանոսի վանքի մասնադպարանի գրացուցակին մէջ, ձեռագրի մը որ նիւթ ունի «Պրատք ողեշահք»:

Հեթումը այստեղ ուսումնասիրեցի գլխաւորապէս իբրեւ La Fleur des Histoires de la Terre d'Orient գրքին հեղինակը:

Այս դործը, ինչպէս որ կը կարդացուի Փարիզի Ազգային Մատենադարանի ցուցակին մէջ, «Հեթումին բաւական կարեւոր գիրք մը կ'ապահովցնէ ԺԳ. դարու Փրանսացի պատմիչներուն շարքին մէջ»:

Բայց ուղեցի իր բարդ անձնաւորութիւնն ալ ցուցնել. պատմիչ է, բայց Խաչակրութեան քարոզիչ և կազմակերպիչ է ամէն բանէ առաջ, ինչպէս նաև այն հայրենասէր մարդն է որ գրած է «Փա՛ռք Աստուծոյ՝ զի թաղաւորութիւն Հայոց իցէ ի բարի վեճակի, ըստ զօրացուցանելոյ Աստուծոյ ի ձեռն Լևոնի՝ որդւոյ տեսան թորոսի՝ ի նախկին վերածցի վեճակ. վասնզի վայլէ ամենայն առաքինութեամբք, և է հայր ի ամենայն իշխանաց»:

1) Իրա՛ւ Հեթում իրաւունք ունէր, որովհետև եթէ բրիտանացիները Խաչակրութիւնը բնէին այն ժամանակ, Թաթարները մեր ուժը տեսնելով բրիտանացի կը դառնային. մենք առիթը կորսնցուցինք և Թաթարները մահաւորական կրօնքին յարեցան:

ԳԱԱ Հիմնարար գիտ. գրադ.



FL0079036

A III  
6996

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ԱՆԱՀԻՏ» -- ԹԻՒ 1

ՀԱՏԸՆՏԻՐ ԷՋԵՐ ԳՈՒԶԱԿԵԱՆ ՏԱՂԱՇԱՐՔԷՆ

ԳԻՆ

ԳԻՆ